

## ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

### ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

123 - ԺՈՂՈՎՆԵՐ - Բոխնք իր տեղը թէ Եկեղեցւոյ արտաքին միութեան կեդրոնը այնպէս մը Հաստատուեցաւ, որ ներքին՝ այլ իրական միութեան կեդրոնը Հաստատուեն մնայ ի նոյն ինքն գլուխ Քրիստոս, ուստի եւ առաքեալերուն կամ անոնց յանչորդներուն զաման կ իրական կեդրոնը, որ կը վայել Համօրէն Եկեղեցւոյ վրայ գերազո՞յն իշխանութեան և Հաստատոյ վերաբերեալ գործերուն մէջ՝ անսխալ ուսուցանան համանութիւն:

Եկեղեցւոյ արդ լիազոյն գումարումը կը կոչուի Տիեզերական ժողովը: Տիեզերական ժողովները կը կազմուին այն բոլոր պատուականներէն, որոնք յաջրդներն են աստեղեց, եւ վերեւ բացարուուածին Համեմատա արդպէս են եպիսկոպոսները, իրենց զանազան աստիճաններուն Համեմատ, մինչեւ Հայրապետները: Բայց որովհետեւ քը բիստոնէութեան Համախոհական ընդարձակումին չափով, զրեթէ անհնար Կ'ըլլար մէկ տեղ Հաւաքէլ բոլոր եպիսկոպոսները, ուստի եւ անոնց ի Տիեզերական ժողով գումարումը այլէւս չէր կընար հրմուուի անոնց թուրական բազմութեան վրայ, այլ՝ անոնց բաշտնանց խումբներու թիւին վրայ: այնպէս որ բայ Համարուեցաւ իրարանչիր խումբի Եպիսկոպոսի մը Ներկայութիւնը, որովհետեւ իրաքանչիրը խումբէ Ներկայ եղողները պիտի կարենացին Համարուիւ ի թիւնց պատկանած խումբերուն Ներկայացուացիները:

Այսպէս ահա իրաքանչիրը խումբի գըլլութիւնը, որոնք Հայրապետներն են, իրենց խմբակցներուն զործակցութեամբը պիտի Համարուէն եւ Համարուեցանու խակական կազմողները Տիեզերական ժողովին: Այն ժողովները որոնց մէջ նուազագոյն էր ե-

պիսկոպոսներուն թիւը, բայց Ներկայացուացիներ կային զանազան Հայրապետուած թեանց, եղան եւ կոչուեցան ժողովներ: իսկ այն ժողովները, արոնց մէջ առաւելագոյն էր Եպիսկոպոսաց թիւը, բայց անոնց կը պատկանէին միակ Հայրապետութեան մը, եղան եւ կոչուեցան Հայրապետական՝ այլ ո՛վ Տիեզերական ժողովները Սովորութիւնը ընդհանուր՝ միակատար եւ ազգային անոնկ տառած է երբեմն Հայրապետական Ժողովներուն, որոնք յաճախ պիտակարար առուկ, կը կազուին Տիեզերական ժողովներուն:

Համաձայն քրիստոնէական Եկեղեցւոյ ակդրունքներուն, զարդ յայտնեցինք փոքր իշտուի, հաւատութեամբ ինդրոց մէջ անսխալ իշխանութիւնը, այսինքն տեսական և բարուական նշանաւութեանց մասին առանցիւալ գերազոյն ուսուցչութեան իշխանութիւնը, կը պատկանէ Տիեզերական ժողովներուն:

Իսկ վարչական իշխանութիւնը կը պատրանակուի խնդրոյ առարկաց Հայրապետութեան իրաւաւութեան առանձնանին մէջ, եւ կը պատկանի Հայրապետական ժողովներուն, որոնք իշխանութիւն ունին Մաստակարաբական, վարչական եւ ծխական իրաց վրայ, ինչպէս նաև տեսական եւ բարյան կան ճշմարտութեանց վրայ՝ երբ ճարկ կ'ըլլայ ընդհանուր եւ Հաստատուած սկզբանեներուն Համաձայն մասնաւոր գործադրութեան եւ մեկնութեան վերաբերեալ որու շումներ տալ անոնց մասին:

Այսպահը բայ թող Համարուի Եկեղեցւոյ մասին ընդհանրապէս:

Այժմ Հարկաւոր է խօսիլ մասնաւորապէս մենք Եկեղեցին մասին, յենելով այն ընդհանուր սկզբանքներուն վրայ որու ապացուցինք կամ բաշարար. ցինք մինչեւ հոս-

## ԶԱՆԱԶԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

**124.-Դ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱՆՈՒԱՆԱԿՈ-  
ՏՈՒՄԸ - Հայաստանեաց Եկեղեցւոյ մասին  
խօսելէ առաջ պատշաճ է նաև ակնարկով  
մը դէք ցուց տալ բաժանումները առասա-  
րակ քրիստոնեայ կոչուած Եկեղեցիներուն,  
ինչպէս որ անոնք այժմ կան:**

Անոնց կարգին առաջին պէտք է զնենք  
մեր ազգին Եկեղեցին, որ Հայաստանաց  
կր կոչուի տեղական կամ ազգային անու-  
նով, իսկ պաշտօնական անուանակոյուու-  
թեամբ՝ Ուղղափառ Եկեղեցի, ու ձենք չենք  
կրնար անկէ առարեր ուրիշ անուանակոյուու-  
թիւն ընդունիք:

Դրաքանչիւր Եկեղեցի, բացի իր տեղա-  
կան կամ ազգային գերբէն հանուած անու-  
նէն, ունի նաև ուրիշ անուն մը զոր ինքը ի-  
րեն սեփականած է իրեւ պաշտօնական կոռ-  
չում, թէն անիկ ցոյց կոռ տայ այնպիսի  
յատկութիւն մը, զոր ուրիշ Եկեղեցիներն ալ  
իրենց կը սեփականնեն: Այդպիսի անուննե-  
րը պէտք է պահել առանց վիճելու և Բարդ-  
մանելու: Առանց վիթնլու որովհետեւ ա-  
նունը յորչորդում մըն է որ իրեն հետ կը  
բերէ Հարկա անունին իրականութիւնն ալ:  
իրեւ Հասոնքակ բառ առնուած անկայն:  
Արպէտ անձեռու յատուկ անունները ու-  
նին նշանակութիւն՝ ա'յն լեզուներուն հա-  
մամատու երինցմէ կը ծագին: այլ այդ ա-  
նունը կրողները կը բերէ չեն համարիր թէ  
իրենց միայն ունին այդ սնուններուն ցոյց  
տուած նշանակութիւնը: Խօսիք նաև առանց  
քարգմաննելու որովհետեւ այնպէս է հաս-  
տառաւած սովորութիւնը յատուկ անուն-  
ներուն համար, ու Եկեղեցիներու պաշտօ-  
նական անունները պէտք է պահուին իրը  
յատուկ անուններ միայն:

Հառ այսօ, սրավհետեւ Հայերէն ուղղա-  
փառ ու յիւնարէն օրբուսուու բառերը նոյն  
նշանակութիւնը ունին, առոր համար Հարկ  
շկայ ո'չ զմեզ Օքքաստական կոչելու, եւ  
ոչ ալ Յայները՝ Ուղղափառ: Յոյներն ալ  
քիքիներն չեն իշեր կաթոլիկ, եւ ոչ ալ  
լոտինները ինքինքնին՝ ընդհանրական,  
թէն, շատ նախանայուուզութեամբ, առա-  
ջնները ինքինքնին կը կարծեն ընդհանրա-  
կան, եւ զերջինները նոյնպէս ինքինքնին

կը համարեն ուղղափառ նոյն կերպով է որ  
մենք ալ զմել շենք կոչեր կաթոլիկ, թէն  
մեր Եկեղեցին կը ճանչնանք իրրեւ: Ընդ-  
հանրական յատկութիւն աւնեցող:

Հոյու այսօ, մենք տարապարտ կը կար-  
ծենք լուսաւորչական, Գրիգորեան եւ այլ  
անունները, որոր ուրիշներ ստեղծած են եւ  
կիրարկած իրք պաշտօնական անուն, կամ  
քաջ զդիտականուն համար մեր Եկեղեցին  
անունը, եւ կամ՝ նախանձի զգացումով մեր  
Եկեղեցոյ անուան նկատմամբ:

**125.-Մ ԵԽ ԵԿԵՂԵՑԻՆ-Արդ, Աղղա-  
փառ Եկեղեցին կամ Հայաստանայոց Եկե-  
ղեցին այն է որ Հայաստանի մէջ հրմուե-  
ցաւ Թաղէոս եւ Բարթողմէոս առաքեալ-  
ներէն, քրիստոնէութեան քարոզութեան  
նախազոր թուականներուն, որուն Հայրա-  
պէտն է Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսը, եւ  
որուն Ենթարկուած են Սոոյ եւ (Աղթամարի)  
Հայոց կաթողիկոսները եւ Ս. Երուաղէմի  
եւ Կ. Պոլոյ Հայոց Պատրիարքները: Այս  
Եկեղեցին անձամ են բոլոր ուղղափառ Հա-  
յէրը, ուր որ ալ դանուին անոնք ամբողջ  
աշխարհի քրայ:**

**126.-Ի ԲԱԿԱՍՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ**  
ա. Վէտք է չուկ Հոռ, թէ հին գարերուն մէջ,  
մասնաւոր եկեղեցիներուն կազմութիւնը եւ  
Հայրապետական իշխանութեան տարածու-  
թիւնը տեղական էին, այնպէս որ էրպաքան-  
չիւր հայրապետութեան համար նահանգներ  
եւ գաւառներ էին որոշակած: Եւ որեւէ մէ-  
կը, աւոհիթ ալ եկած այդ ահմաններուն մէջ,  
պէտք էր այդ աշխարհին Հայրապետութեան  
ենթարկուէր եւ նոյն երկիր բոլոր Եկեղե-  
ցական օրէնքներուն համաձայնէր՝ առանց  
քացառութեան, թէ՛ հաւաքաքի եւ թէ՛ պաշ-  
տառաւնքի կէտով, որովհետեւ այդ ժամա-  
նակներուն բոլոր քրիստոնեայ Եկեղեցինե-  
րուն հաղորդութիւնը մի եւ նոյնն էր, մէկ  
Առաւեած: մէկի Հաւաքաք, մէկի Մկրտու-  
թիւն, եւ մէկի տէր եւ զուուին, որ է Յիսուս  
Քրիստոս:

Այս էր պատճառը որ Հոռոմի Հայրապե-  
տութեան սահմաններուն մէջ եղած Յոյնե-

րը ինքովնքնեն չէին զատեր լատիններէն, եւ մինչեւ խոկ ոչ սակա. յունացիններ, դոր ուրինակ Անակլիոսո, Եւատիոսո, Ռելիափառոս, Հեգիոնո, Անիկոսո, Ելեւթերիաս, Հոռոմի Հայրապետական Աթոռը նստան:

Այս էր նաեւ պատճառը որ Հայերն ալ, Կ. Պոլոս մէջ, և Յունաց հայրապետութեան սահմաններէն ենրու, ինքիննքին չէին տարրերէր Ցոյներէն, եւ մինչեւ անդամ հայրապետներու առջեւ բաց էին հայրապետական աթոռը եւ կարպատական գանձը, ինչպէս ցոյց կու տան ժանօթ պատմութիւններ:

Բայց ժամանակ մը ետք կարգ մը հայրապետութեանց միջեւ յուղաջ եկած ձրգութեանքը վէճեր յարուցին ժամանաւոր եկեղեցիներուն միջնէն, եւ առիթ եղան անոնց տայլու անձնական սահմանափակութեան ձեւեր, ժամանանդ երբ ժամանաւոր եկեղեցիներուն վէճերը գաւանական կերպարանք ստուցան:

Այդ էր պատճառը որ մէկ հայրապետութենէն ուրիշ հայրապետութեան սահման անցնողները կը պահէին իրենց ծագման վայրին հաւատքն ու պաշտամունքը, եւ պարաւոր կ'ըլլային հաստատել նոր պաշտօնութիւններ եւ պաշտամունքի վայրեր տարրեր հայրապետութեանց սահմաններուն մէջ:

Այդ ձեւը վերջնականապէս ատրածեցին հայակիրները, որոնք լուսմի իրենց հայրապետութեան սահմաններէն Արեւելք դարով, ամէն տեղ եկեղեցիներ եւ եկեղեցոպահական աթոռներ կանգնեցին լատիններուն համար՝ զատ Ցոյներէն եւ Հայերէն:

Այս ձեւը յարմար էր նաեւ Հայոց հասմար, որոնց զաղթականութիւնները սփորսած էին ամենայնի ։ Այդ տառենէն բոլոր կողմէրու հաւանութեամբ եւ Համաձայնութեամբ եկեղեցական իշխանութեան սահմանի տեղական ձեւը հաստատապէս փոխուեցաւ անձնական ձեւի, քահանայութիւնն սկսեալ մինչեւ հայրապետութիւն:

Ասոր համար է որ մինչդեռ նախնական ձեւն համեստամբ Ուղղափառ եկեղեցին հայրապետութեան սահմանները հաստատուած էին միայն բովանդակ Հայ աշխարհին մէջ, այժմ անոնք կը հաստատուին Հայաստանեայց բոլոր անձերուն մէջ:

127. ՕՐԹՈՏՐՈՓՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ. Հայաստանեայց եկեղեցին վերջ պէտք է միշտ Յունաց Օրթոտրոփ Եկեղեցները, որոնք առ հասարակ զաւանական միութիւններն եւ վարչութեան բաժանումներ:

Այս եկեղեցները ի հնումն գոնազան հայրապետութեանց կը բաժնուէին:

Առաջին՝ Անտիոքի հայրապետութիւն, որ Աստիոքի հայրապետութիւն, ու Ասորոց Եկեղեցին էր, եւ Յունաց Սեւեկան Հարստութեան կողմէրը տիրապետուուն եւ յունարէն լիովին տարածումին ապամանութիւն միայն եղաւ իր յունական Եկեղեցի, մինչդեռ էր եւ է տիրապէս Աստրոց Եկեղեցի եւ հայրապետութիւն։ Անտիոքի Աթոռը կը կոչուի Գետրոսի Աթոռ, ուկայն երբ քրիստոնէութիւնը Աստիոք հաստատուեցաւ, ոչ թէ Գետրոս՝ այլ Գողոս եւ Բարնաբան կը քարոզէին զայն, ըստ պատմութեան Ս. Գրոց։ Անտիոքի Աթոռին առաքելական հաստատութիւնը այսպէս ինդրական է լոկ հիմնադիր առաքեալին անձին տեսակիտով։ Բայց աներկրայիշ է թէ առաքեալին մին կամ միւսն է որ զրած են անոր հայրապետութեան հիմքը։

Երկրորդ, Աղեքսանդրիոյ հայրապետութիւն, որ ներփառուի Եկեղեցիննէն է։ Այս ալ՝ միշտ յունական տիրապետութեան պատճառու, Պատղումեանց Հարստութեան առանքն է յունական լիովին տարածուած հետեւանքոյ յունականութեան ձեւ առաւ, առաջ թէ ոչ՝ էր եւ է հայրապետութիւն եւ Եկեղեցի Եկպատացներու։ Աղեքսանդրիոյ հայրապետութիւնը հաստատուած կ'ըսուի Մարկոս Աւետարանիշնէն, որ երկուտանաններէն չէր։ միայն կը պատմուի թէ երկուտանաններէն մէկին կամ միւսին յանձնադրարութեամբը զնաց հոն եւ հայրապետութիւն հաստատեց։ Աւելորդ չէ նկատի ունենալ այս պարագան եւս, քաջ ըմբռնելու համար հայրապետութեանց հաստատման պատճառները, ինչպէս մէնք ցոյց տուինք վերեւ։

Երրորդ հայրապետութիւնն է Երուսաղէմինը այս եւս սկզբնական չէ, ու ոչ մէկ արտօնագիր կամ քաղաքական պարագայ կը պահանջիր զայն ։ Երուսաղէմի եպիսկոպոտութիւնը ի հնումն ենթարկուած էր Պաղեստինեան Կեսարիոյ արքեպիսկոպութեան,

որ ևնթարկուած էր Անտիռքի պատրիարքին բարձրիարքին, Բայց Նիկոյ Տիեղերական ժողովը, ի պատիւ աստուածակորի քաղաքին տնօրինական տեղերուն, Երուսաղէմի եպիսկոպոսին տոււաւ Հայրապետիւն պատիւ եւ իշխանութիւն՝ Պաղեստինի կրկին նահանգներուն վրայ: Խակ Երուսաղէմի Աթոռին առաքելականութիւնը յառաջ կու զայ Յակոբոս Տեսառնդյարքին, որ ըստ ոմանց է Յակոբոս Ալֆեայ, երկոտասաններէն մին, եւ ըստ այսոց՝ ուրիշ մը եօթանասուններէն: Երուսաղէմի Աթոռը իսկապէս յունական չէ այլ է Հայրապետութիւն Պաղեստինի, եւ յունական Համարուեցաւ Ժիայն այն պատճառներուն համար, զորս յիշեցինք Անտիռքի եւ Ազեքսանդրիոյ Աթոռներուն առաքով:

Զորբորդ՝ Կ. Պոլոսյ կամ Նոր Հոռմի Հայրապետութիւնը՝ Սա հաստատուեցաւ աւելի ուշ, Կ. Պոլոսյ Տիեղերական ժողովին մէջ, միացումովը Պահառոսի, Ասիրոյ եւ Թօրակոյ երեք եքսարքութեանց առաջաներուն, որոնց աթոռանիստներէն էին Կեսարիա Կապադովիայի վրապիտիւնը: Եփեսոս Յնիրոց եւ Հերուկիսոյ: Այսուաց բանն եւ իսկական Հայրապետութիւնը, որ հաստարապէս աւելի կը տարածուի Արեւելիան Երոպիոյ Յունաց և Արեւմտիան Ասիրոյ Յունաց վրայ: Կ. Պոլոսյ Աթոռին առաքելականութիւնը իսկական եւ սեփական չէ, որովհետեւ առաքեալներէն ոչ ոք կը ճանչցուի իրրեւ իր աթոռը հին Բիւզանդիա հաստատած, բայց առաքելական է ժառանգականութեան իրաւամբ Ժիայն: Անդէի համար Կ'աւանդուկի թէ Կորնթոս նահատակուած էր, եւ ասոր համար անոր կը վերաբրուի Թրակիոյ քըր քրիստոնէութիւնը եւ Հերակլիոյ Աթոռը: Կ. Պոլոսյ Հայրապետները, իրրեւ ժառանգութիւնը կամ անազանդական կը առաջանաւ ամուսնութեան մասին՝ կը տարրերէն ընտանեաց, զաւակաց ժառանգութեանց եւ այլ բոլոր արտաքին գործերը կը վարէ իր կրօնական ըսկդրունքներուն Համեմատ, անհնար Կ'ընէ Ժամետական պետութիւններուն՝ իրենց հըպատակած քրիստոնեաններուն արտաքին գործերուն կառավարութիւնը, որովհետեւ ըրիստոնէական եւ ժամետական կրօններուն ներհակընդդէմ գրութիւնները ամուսնութեան մասին՝ կը տարրերէն ընտանեաց, զաւակաց ժառանգութեանց եւ այլ բոլոր արտաքին գրութիւններուն մէջ: Հետեւաբար, ժամետական տիրապետովովները կամ կը անազանդակին քրիստոնեանները ժամետականութեան դառնալ, եւ կամ կը շնաեային Հարկասու պետութիւններ զարգինել զանոնէ: Կ. Պոլոսյ յալթականը՝ Մահմէտ, երկու պայմաններէն ոչ մէկին սովոր հաւանիլ, այս պատճառաւ ազգապետական գրութիւնը հնարեց ա քրիստոնէից Հոգեւոր պետերուն յանձնելով հոգը իրենց բոլոր այն արտաքին գործերուն, որոնք սերտ միաւորութիւն ունին իրենց կրօնական սկզբունքներուն հետ: Կ. Պոլոսյ Հայրապետը եղաւ ազգապետ Օսմանեան Կայութեան բոլոր Յոյներուն վրայ, ու այս պարագան եղաւ առիթ ապրածման Կ. Պոլ-

քի Հայրապետութիւն լինելուն պատճառաւ, սկսաւ նախաթոռութիւն ունենալ Աղեքսանդրիոյ, Անտիռքի եւ Երուսաղէմի Աթոռներուն վրայ՝ երբ նախաթոռութեան նոյն խնդիրը յուղուեցաւ Հռոմայ եւ Կ. Պոլոյ Աթոռներուն միջեւ, եւ որ եղաւ հիմ բաժնեան Լատինաց եւ Յունաց Եկեղեցիներուն փոխագարձ յարաբերութեան անսակ էտով:

128. ԴԱՐՁԵԱԼ ՕՐԹՈՑՈՒՔԱՆՑԻՐ. Յոյն Եկեղեցւոյ այժմեան կաղմակերպութիւնը կը պահէ չորս նախասացեալ Հայրապետութիւնները, Կ. Պոլոսյ, Աղեքսանդրիոյ, Անտիռքի յուղուազմէի, որոնք կը վարէին եւ Կը վարեն Հայրապետական իշխանութիւնը իրենց սահմաններուն վրայ: Կ. Պոլոսյ Աթոռին գերազահութիւնը կը մը նայ ոչ միայն այն միջակին մէջ զոր իշեցինք, այլ եւ աւելի հաստատուած է Օսմանեանց սիրապետութեան ներքեւ: Մահմէտական կրօնընք գրութիւնը, որ բոլոր արտաքին գործերը կը վարէ իր կրօնական ըսկդրունքներուն Համեմատ, անհնար Կ'ընէ Ժամետական պետութիւններուն՝ իրենց հըպատակած քրիստոնեաններուն արտաքին գործերուն կառավարութիւնը, որովհետեւ ըրիստոնէական եւ ժամետական կրօններուն ներհակընդդէմ գրութիւնները ամուսնութեան մասին՝ կը տարրերէն ընտանեաց, զաւակաց ժառանգութեանց եւ այլ բոլոր արտաքին գրութիւններուն մէջ: Հետեւաբար, ժամետական տիրապետովովները կամ կը անազանդական քրիստոնեանները ժամետականութեան դառնալ, եւ կամ կը շնաեային Հարկասու պետութիւններ զարգինել զանոնէ: Կ. Պոլոսյ յալթականը՝ Մահմէտ, երկու պայմաններէն ոչ մէկին սովոր հաւանիլ, այս պատճառաւ ազգապետական գրութիւնը հնարեց ա քրիստոնէից Հոգեւոր պետերուն յանձնելով հոգը իրենց բոլոր այն արտաքին գործերուն, որոնք սերտ միաւորութիւն ունին իրենց կրօնական սկզբունքներուն հետ: Կ. Պոլոսյ Հայրապետը եղաւ ազգապետ Օսմանեան Կայութեան բոլոր Յոյներուն վրայ, ու այս պարագան եղաւ առիթ ապրածման Կ. Պոլ-

ուզ Հայրապետութեան՝ Ասորւց, Եղիսա-  
տացւոց եւ Պագեսութինցւոց Հայրապետու-  
թեանց վրայ, թէեւ այս վերջինները մինչեւ  
ցայլոր չեն կորուսած իրենց եկեղեցինե-  
րուն արքա Հոգեւորական կառավարութիւն-  
նի:

**129.- ՕՐԹՈՍՈՒՍ ԱԼԱԽՆԵՐԻ.՝ ՕՐԹ-**  
-ՊԵՐՈ Եկեղեցիները Եւրոպիոյ արեւելեան եւ  
Հիւսիսային աշխարհներուն մէջ ունին դա-  
-տանութիւններ զանազան ապղերէ, որոնք նո-  
-րագոյն յորջորջումով Սլույ կը կոչուին:  
Ազ աշխարհները արտաքոյ մնացած էին աւ-  
-առեւց քարոզութենէն, ինչպէս էին նաև  
արտաքոյ այն ժամանակի ծանօթ եւ կիրթ  
աշխարհներէն, եւ քրիստոնէութիւնը ըն-  
-դունեցին կ. Պոլոսյ Հայրապետութեան  
պաշտօնէից ձեռքով:

Այդ ազգերուն մէկ մասը երթեմն ունե-  
-ցաւ ինքնաղութիւն պիտութիւն, յետոյ նը-  
-ւածուեցա Օմանեանց իշխանութեան տակ,  
եւ վերջին ժամանակներու նորէն գարձաւ  
ինքնաղութիւն. ուրիշ մէկ զվահաւոր մասը,  
այն է Մոսկովիներու կամ Ռուսաց ազգը. Են-  
-դաւ առանձնական պիտութիւն շարունակի:  
Քաղաքական իշխանութեան այս բարարաց-  
-ները պայկեցին նաև ազգերու հայրապետա-  
-կան իշխանութեանց վրայ, սովորենուն Օր-  
-թոսուքը Եկեղեցիները ունին եւ կ'ընդունին  
այն սկզբունքը թէ քաղաքական իշխանու-  
-թեան հետ կը բաժնուին նաև Եկեղեցական  
իշխանութիւնները:

Իսկ աղասի Եկեղեցական իշխանութեան  
ձեմն էր ի հնումն Հայրապետական ձեւը, եւ  
իրաքանչիւր ինքնաղութիւն Եկեղեցի, ինչպէս  
անվորութիւնն էր կոչէն պատ Եկեղեցական  
Պարութիւնները, իրեն զլուռ ունիր պատ-  
-րիք համ հայրապետ անունով, թէեւ  
Էրկիորդ Կարդի պատկանէին անոնք: Բայց  
յեմ ժամանակաց, Ռուսաց Մեծն Պետրոս  
Վայնը, արքելքներ գտնելով կամ նկատե-  
-ցով պատրիարքական իշխանութեանց կող-  
-մէն իր Ընելիք բարեկարգութեանց դէմ:  
Ժամանեց Պատարիարքական աթոռը եւ անոր  
-ործք փոխանցեց Եպիսկոպոսաց ակաւա-  
-թիւ ժողովի թէն գոր. կոչէց Սինոդ կամ  
Միհնողուտ

Դ Սինոդական այդ ձեփին հետեւեցան նաև

ուրիշ Փողովուրդներ, որոնք Օմանեանց  
արքապետութեան տակ նուածուած, կորո-  
-նցուցեր էին իրենց պատրիարքութիւնները  
ի նպաստ կ. Պոլոսյ Հայրապետութեան,  
բայց որոնք իրենց ազատութիւնը վերակրո-  
-ած առենինին վերահաստատեցին իրենց  
Միհողները, բայց ոչ նաև պատրիարքները:

**130.- ՍԻՆՈԴԻԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ.՝**  
Զանց կ'ընենք Հոս խօսիլ Բուասց, Պուլզոս  
բոց եւ Անդրեանու դադրած պատրիարքութեան  
մասին Պիոսի յիշներ մի միայն առ  
-զա Սինոդները, որոնք այժմ կան Օրթո-  
-ութեան Եկեղեցւոր մէջ, եւ են.

Սինոդ Գետրապոյնոյ (որ է Սամկ Պե-  
-տրոպուրդ), Բուասց կայորութեան համար:  
Սինոդ Ամինքի, Հելլէնաց կամ Յու-  
-նաստանի թագաւորութեան համար:

Սինոդ Բուաքառեստայ, Ռումանիայի թա-  
-գաւորութեան համար, որ է Ալահաներու եւ  
-Մուրտաւներու երկիրը:

Սինոդ Զբթենեաց, Զեառ Գորայի առ  
-դար իշխանութեան համար, սրոնի Սիակ  
-ի բակակիներն են:

Աւամրիի Կայորութեան Խրուաթները ի-  
-րենց ի զլուք ունին Կարբութիկոս Եքսար-  
-քոսը, որ կը հարծուի իրեն յաջորդ Սեր-  
-ուերու պատրիարքութեան:

Պուլզարիներն ալ ուզեցին վերանորոգել  
իրենց նախինին պատրիարքութիւնը եւ իրենց  
ընտրեցին Եքսարքու մը, անկամ կ. Պոլոսյ  
Հայրապետութենէն բայց որովհնեան Պուլ-  
-զարիների ինքնաղութիւն պատութիւն չէին կ.  
Պոլոսյ Հայրապետութիւնը չուցեց ձանշ-  
-նայ այդ բաժանումը. Պուլզարիներու եք-  
-սանդրբութիւնը ցարդ չերծուած կը համար-  
-ուի, եւ կը սպանէ Պուլզարաց երկրին քա-  
-ղաքական ինկրոյն լրածման:

Դ ի զիս չ Հոս քիչել նաեւ Վրաց Եկեղեց-  
-ի ին, որ Օրթոսուրդ Եկեղեցւոյ կարգին է  
-այժմ զի ի սկզբանէ էր ան մասնաւոր Կա-  
-թոսիկասութիւն՝ Հայոց Պուլզարիպու Եկե-  
-ղեցւոյ կերպարու Հայրապետութեան ներ-  
-քեւ, բայց յետոյ բաժնուեցաւ Հայերէն եւ  
-ընդունեց կ. Պոլոսյ Հայրապետութեան զե-  
-րաբանաւոթիւնը. իսկ երբ Վրաց Երկիրը  
-նուած միհրապետութեան անի մտաւ, Վը-  
-րաց Եկեղեցին ալ բոլորովին խանուննեցան

կատարածից մուսաց Օրթոսփը Եկեղեցին, եւ Հիմա Պետրապոլոյ Սիւնոդին իշխանութեան ներքեւ, կը համարուի մասնաւոր Եկեղեցի կամ մասնաւոր Աթոռ:

Աւելորդ կը համարենք խօսի մուսաց Եկեղեցի դաստիան հերձեալ մասներուն վրայա, որոնք թէեւ իրարու մէջ տարբերուած, հասարակ անունով Մարտաններ կը կոչուին, որովհնտեւ ոչ կազմակերպութիւն ուանին անոնք եւ ոչ յայտնի գումանութիւն եւ եկեղեցի:

ԵՅՆ. ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԱ ԲԱՐԵ ԽՈՎԱՐՔԻ ԹՇ կը գերածենք զահապան Արքեւելեան Եկեղեցիները, որոնք կը գտնուին արևմտեան Առորց եւ արեւելեան Աթրիիէր ճին աշխարհներուն մէջ:

Ասոնց մէջ առաջինն է Քաղղէացոց Եկեղեցին, որ կը դրուի ծաստուրի, իրեւ Նեսուրատեան Անոնց կաթողիիոնն է Մար Սիմոն Կոչուած Հոգեւորական մը, որը իրենք կի համարեն ուղիղ ուրունդ Ծամուն տառքեալի, եւ յաջորդ՝ Պարթեւաց կամ Տիրորոնի Հայրապետական աթոռին: Կը բը-նակի Հէքքեաւրի նահանչի Ձուղամերկ դաւառն մէջ, սակաւաթիւ ժողովուրդի հետ: ո Երկրորդն է Անորոց Եկեղեցին, որ կը ծրագրի Խաղուապի, իրը Յակորիիեան, եւ կը կարուիք թէ Հառեւիք Ետքիքսիք եւ Յա-կոր Մանծաղոր գաւանութեան իրենց կա-թուղիկորս որ Անորուիք Աթարին անունու ու յաջորդաւթիւնը Անի, կը թամիկ Եղիոր Զաքր-քան գանիք, Սաւասլի մօսչ Համանուն նաև համին մէջ:

Երրորդն է Ղալոց կամ բնիկ Եպիսկոպո- ջոց Եկեղեցին, գաւանութից Առորցը Ա-նոնց կաթողիկոսը՝ կը կրէ Ազճաւանդրիոց Աթարին անունը եւ յաջորդաւթիւնը՝ կը բը-նակի Գանձիք:

ԴՊ Զնորորքն է Եկեղեցին Եթովպացոց կամ Անձիկաց, խօսն նթովապից Պապաւու- թառթեան մէջ, ասոնք եւ զաւանակից կը համարուին Ասորիներուն եւ Ղատիներուն: Ասոնց կաթողիկոսն է յաջորդ Մատթիոս ա- մարքարին՝ որ բարտգեց Եթովպաց:

Այս Եկեղեցիները, բայց կերծնէն, Օս- մանեան Կայութութեան՝ առանին մէջ ըր- յալուիք, եւ չունենալով ժողովուրդ կը Պոլ-

ոյց եւ զաւասաց մէջ՝ բացի յիշատակուած տեղերէն, չին համարուած յառակ ազգու- թիւնները բայց երբ կ. Պոլոյ Յոյն պատ- րիւրբութիւնը ազգազետական ձեւի վե- րաբուեցաւ, ինչպէս բացատրեցինք վերեւ, եւ Մահմէտ յաղթականը իր կայսրութեան Հայրեան համար եւս ազգազետական եւ պատրիստական աթոռ հաստատեց կ. Պոլո- ոյց մէջ, Քաղզէացոց եւ Ասորոց մանր Եկեղեցիներն ալ Հայոց Հոկուղիթեան ենա- թարկից՝ իրը համարաւան պայցու, ու յե- տոյ անոնց կրայ աւելցուեցաւ Ղպտիներուն Եկեղեցին ալ, ու մինչեւ ցայսօր՝ Հայոց պատրիստակն ու առանձորդները կը գալուն անոնց գործերի մարդաբազարին եւ գաւառա- ներուն մէջ, թէպէտ երբեք չմիշտակցին ու շիորեցան միջամտել անոնց Եկեղեցական վարչութեան մէջ:

ԵՅՆ. ԱԿԱԹՈՂԻԿ ԵԿԵՂԵՑԻ. Աւարտեէք յերշ Արեւելիան կոշուած Եկեղեցիներուն րաժանուաները, անցնինք այժմ Արեւմտեան Եկեղեցիներուն:

Արեամուգք ցաւելով կ'իմացուէք եւ այ- ժմը աք կ'իմացուի տակաւին ոչ բովանդակ հերոսա եւ ոչ Եւրոպա միայն այլ ան ոց Յաւան եւ Սլավոններու աշխարհներուն ար- քակելութիւն է, եւ որ է աշխարհ Խտացիոյ, Մասնիոյ կամ Իրերիոյ, Գաղղայ կամ Փը- րասնիկոյ եւ, Գերմանիոյ կամ Ալամանիոյ: Ամբովեական աշխարհն աք, այսինքն Կարթա- գինէք եւ Նումիաիոյ Կրկինները, կը հա- մարուին մատն Արեւմտիք Եկեղեցինեւ: Ա- սանց պայ յանոյ աւելցուեցան Եւրոպայի Հիմսաւայնն Երկիններն եւս եւ Ամերիկայի աշխարհները ակր ծպնօթացան հին աշխար- հինչ Եւրոպայի աշխարհները ընդհանրապէս կը բաժնուին Երկու խօմբերուու Լատինա- կան եւ Տեւանական: Առաջին խոմբը կը կազմեն Խտալիս եւ Գաղղիա, Սպանիա եւ Աֆրիկէ և փենց յարակիցներով: Երկորոշը կը կազմեն Գերմանիա եւ Անգլիա ի ամբով և Տիգանական խոմբը: Դ

Քրիստոնէաթիւնը հաստատեցաւ նախ Լատինական խօմբին մէջն եւ, այս պատճա- ռաւ ամբով Արեւմտիք կոշուեցաւ Լատի-

նական Եկեղեցի: Խոկ Տեւառնական խումբը ուշ ընդունեց քրիստոնէութիւնը՝ Արևմուտք և Հայրապետութենէն, այսինքն Հոռմէ դրկուած քարոզիչներու միջոցաւ:

Հայրապետական Աթոռքին անունէն նաև Եկեղեցին կոչուեցաւ Հոռմէական, առանց ի սպառ թողելու ստկայն Արևելմուտք և Հատիմական յորդորջութենէրը և աւելի եւս հաստատուեցաւ Հոռմէական անունը, երբ Արեւմուտք նեկեղեցին մէկ մասք բանուեցաւ Հոռմէ Հայրապետական Աթոռէն և եղաւ նոր Եկեղեցի, վերստին կարգադրեալ կամ վերակարգեալ Եկեղեցի անունվ, ինչպէս կը Հնչէ Հատիմական րեօմագործութեալ պատշ, զգը մէնք կը թարգմանէնք բարձրգով:

Բուհ Հոռմէական Եկեղեցին ունի նաև, իր պաշտօնական անուն, Կաթոլիկ կամ Կարողիկէ անունը, և ըստ այս նաև կը կոչենք մէնք զայն, ինչպէս ըսինք Եկեղեցիներու պաշտօնական անուններուն վրայ երբ խօսեանք:

Այս Եկեղեցին չունի զանազան Հայրապետութիւններ, այլ Ենթարկեալ է Ժիայն Հոռմէ Հայրապետին, որ կը կոչուի սովորաբար՝ Պապ: Եւ թէպէս ունի երկու ուրիշ պատրիարքական աթոռներ, մին ի Վենետիկ (Բուլլիա), և Մինչը ի Լիսպանա (Փորթուգալ), այլ անուն անունվ Ժիայն այդպէս են կոչուած: Կամ Երրորդ պատրիարք մը ու, որ առանց աթոռի է եւ կ'անուննուի Պատրիարք Արեւմուտքն Հնիկոց: Նաև նախագահներ կամ պրիմատներ, որոնք կային Արքմանուքի ասամաններուն վրայ, ի Մասիսուն, ի Հովհանն և այլուր, և ունէն իշխանութիւն եւ աստիճան եքարոզութեան: Խոկ հիմա կորուսած են այդ բոլոր իրաւունքները եւ հասարակ արքեպիսկոպոսներէն աւելի ոչինչ ունին:

133.՝ ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ Հոռմէական Եկեղեցին Խաչակրաց ժամանակէն ի վեր հետամուռ եղած է իրեն քաշէ Արեւելքի քրիստոնէանները, և ասոր համար չէ ինայած զործածել իր Հայրապետական իշխանութեան ներքարկուած ազգերուն զանմն ու պետական ազգեցութիւնները: Նոյն այդ միաբոք անիկա հաստատած է

ուրոյն եպիսկոպոսութիւններ իրեն յարած Արեւելքան ազգերու հատուածներուն հաւաքար, թոյլ տալով անոնց պահել իրենց լինուն եւ աղդային ծէսերը, այլ հրամայելով փոփոխել անոնց մէջ իրը թէ դանուած ինչ ինչ մորորութիւններ: Այդպիսի փոփոխութիւններ շարունակուած են եւ, կը շարունակուին, նպատակ ունենալով, եթէ հնար ըլլայ, ոչինչ պահել Արեւելքան ազգերու աղդային ծէսերին:

Այս խոկ պատճառուա, դարուկէսէ ի վեր է որ սկսած են երեւիլ անուանեալ Կաթոլիկութիւններ կամ պատրիարքութիւններ Հոռմէական Հայերու, Հոռմէական Մարտիներու, Հոռմէական Քաղցէացիներու, Հոռմէական Ասորիններու եւ Հոռմէական Մելքոններու, իւրաքանչիւրը ունենալով քանի մը սաորազմանեալ թիմակալ փեղսկոպոսներ, յոյժ սակաւաթի ժողովուրդով: Բայց այդ անուանեալ պատրիարքները Հոռմէ Հայրապետին աչքին ոչինչ աւելի՛ քան Արքմանուքի արքեպիսկոպոսները: Խոկ Լեռնաբարիոյ Հայերը և Նդիպատոսի Ղպտինները, Պուղարները եւ Ռումին կոչուած Սլավները եւ Հոռմէականութեան յարած Յոյները ունին Ժիայն իրենց արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսներէն կը զանազան ուին Ժիայն պաշտօնունքի մէսերով:

Հոռմէական Եկեղեցին կը ջանայ նաև առածել քրիստոնէական Կրօնէը Հնդկաց, Զիներու, Ճարտաններու եւ Անդրկեան Եթունա ցեղերուն մէջ՝ օգտագործելով Աւրապական ազգերու գորոսթիւնը եւ ազգեցութիւնը սակայն նկատելի է որ քրիստոնէութեան յարածները գեր շատ սակաւաւոր են անոնց մէջ, ու զիանի է նոյնպէս որ լատինածիս եւ բարոնալեզու պաշտամունքն է որ կ'ուղուի ատրածել անոնց մէջ. այդ կողմէրը զրկուած եպիսկոպոսները թիմակալ չեն ըշնու, այլ պարզ նուիրակներ, եւ ամէնքը առ հասարակ երուպացիներ են ազդով ու ծէսով:

134.՝ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ Բարեկարգեալ կամ վերակարգեալ Եկեղեցիներուն իւսումները, որոնք ծԶ Դարուն բաժնուեցան Հըսոմի Հայրապետութենէն, որովհետեւ Հըսոմի Հայրապետին գէտ բարուած է իր համար Հայրապետութիւններ:

րախան ժողովին, կը իշուուին նաեւ Նորագոտնենք եւ Նորակրօններ, իրենց նորոգ կոտմութեան համար ։ Ընդհանրապէս առարտածուեցան անոնք Արեւմտեան եկեղեցիներէ Տեւունեան իումքրերուն մէջ նորոպա եւ Ամերիկա, սակայն Բողոքականներ կը դրանուին նաեւ Արեւմտեան աշխարհներու Լատինական իումքրերու մէջ։

Մէկւ միակ անոնով սովոր ենք մաէնքը կոչել Բողոքականներ, սակայն անոնց մասունքները էական եւ հրմանական տարրերութիւններով կը զանազանուին իրարժէ, եւ այն՝ ոչ միայն ծիսական եւ զարչական, այլ նաև գուանական եւ կրօնական ու բարոյական կողմերով։

Գլուխարար Երեք էին Բողոքականց բաժանումները. Լուտերականը՝ ի Գերմանիա և Ավստրիաւիա, Անգլիականը՝ յԱնգլիա և Սկովախիա, Կալվինականը՝ ի Գալացիա և Հէլլուէտիա։ Բայց Հետզհետէ աւելցան եւ բազմացան եւ հրմա աւելի են քան երեսունութիւններ, եւ շատինի իրենց հաստատութեան կամ միացման կերպներ. անոնք պատկառ կը մնան միայն անհաստական կամքին ու այս պատճառուած հետզհետէ միշտ աւելի անցան Բողոքական խումբին տարբերակ զաւանութիւնները։

Զանազան Բողոքական բաժանմանց մէջ Անդղիականը ունի Եպիսկոպոսական գրութիւնը, իսկ Սկովախիականը՝ Երիցականը. ուրիշներ չունին ոչ մէկ հումքապետական գրութիւն կամակերպութեան, եւ միայն ըստ դիպաց եւ պարապայից կը գործածէն որչափ որ կ'ուուին։ Խոկ երբ Արեւելք կ'երթան՝ նախկին ըրբուննեարքը որսալու համար, կը պահն ինչ ինչ ծէսէր, զորս չեն պահն թռն իրենց աշխարհին մէջ։

Հոռոմէականներուն եւ Բողոքականներուն միջեւ կան Հոլանտայի Յանսենեանները եւ Գերմանիոյ էին Կաթոլիկները, որոնք իրենց ի զլոււն ունին Աւտրիխութ և Բոննայի եպիսկոպոսները։

135. - ԲՈՂՈՔԱԿԱՆԱՅ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ. - Արոյէստեւ չենք ուզեր եւ պարտաւոր չենք այսաել ընկործակել պատմական տեղեկութիւնները, բաւական կը հա-

մարենք եկեղեցիներու մասին մեր ըստծներ։ Անոնց վարդապետութեանց ցարդ բանի մը ակնարկութիւններ միայն ըրինք, շատ աւելին պիտի ակնարկներ տակաւին Տեսական Աստուածարանութեան մէջ, իսուելով Ուղղափառ Եկեղեցույց զաւանութեանց եւ կամ ուղղից զաւանութեանց բոլոր սկզբունքներուն մարին։

Միայն պէտք է յիշեցնենք թէ համօրէն եկեղեցիները համաձայն են ընդունելու վարդապետութիւնները երեք Տիեզերական ժողովներուն, որոնք գումարուեցան։

ա. - Ի Նիկոս 325ին

բ. - Ի Կ. Պոլիս 381ին

գ. - Յեփեսոս 431ին

Որովհեաւե այս երեքն ալ ունէին իրապէս բոլոր Եկեղեցիներուն համաձայնութիւնը, այս պատճառու այս երեքն են բուն Տիեզերական ժողովները։ Ու ասոնք է միայն որ կ'ընդունի Հայաստանեայց Ուղղագութառ Եկեղեցին։

Ցոյներն ու Լատինները ունին ուրիշ չորս ժողովներ եւա, զորս իրենք կը նկատեն իրը Տիեզերական, վասնզի տեղի ունեցան, կամ աւելի ճշշշ պիտի ըլլար ըսել՝ կատարուեցան երկու ազգերուն հաճութիւնովը, եւ են։

ա. - Քաղկեդոնինը 451ին

բ. - Կ. Պոլոյ Երկրորդը 553ին

գ. - Կ. Պոլոյ Երրորդը 680ին

դ. - Նիկոլյ Երկրորդը 787ին

Այս չորս ժողովները, բացի Օքբոտոց եւ Լատին Եկեղեցիներէն, կ'ընդունի նաեւ Անդղիական Եկեղեցին։

Անոնցմէ վերը միայն Հոոմէական Եկեղեցին ունի ասաներեք եւ ժողովներ, զորս ինքը միայնակ կատարած է իր հայրապետութեան մէջ, եւ ինքն միայնակ կը յամառ ու կոչել Տիեզերական ժողովներ։ առողեն՝

ա. - Կ. Պոլոյ Զորբորդը 860ին

բ. - Լատիերանու Առաջինը 1123ին

գ. - Լատիերանու Երկրորդը 1139ին

դ. - Լատիերանու Երրորդը 1179ին

ե. - Լատիերանու Զորբորդը 1215ին

գ. - Լուկոսոնի Առաջինը 1244ին

- Էւա Հոռագալիսի Երկրորդը 1274ին  
ը - Վիհեննայինը 1311ին  
• ք - Կոստանդիայինը 1414ին  
ժ - Փլորենցիայինը 1439ին  
մա - Լատերանու Հինգերորդը 1511ին  
ր Արքա Ֆրիտշնաստինը 1525ին  
ծգ - Վատիկանինը 1770ին

Այս ժողովներին ոմանց որոշումներին մի քանի թերեւս ընդունելի են մեզ եւս, սակայն չենք կրնար ժողովները ընդունիլ իրաքանչիւր առաջարկան, քանի որ անոնց կազմու-

թինը մտանաւոր եղանակաւ կատարուած է, իրեւս ժողով աղջային եւ հայրապետական, բայց ոչ բնակ՝ Տիեզերական ։

Եւ որովհետեւ տիեզերական ժողովներ չեն, այս իոկ պատճառաւ անոնց որոշումներին ոմանք կրնային ախալ ըլլալ, և յայտնապետ սփալ են արդարեւ, մոլորութիւն՝ քրորիստոնէական ճշմարիտ գաւառութենէն, ինչպէս ցոյց տուինք Հռոմէական Եկեղեցւոյ կազմ մը կարծիքներուն բանչութեամբ, եւ ինչպէս ցոյց պիտի տանք հետազային եւս:

### ՅԱՂԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ

136. — ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ. — ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ Հայատնամեայց կոչեցինք եւ Ռողավախան՝ ըստ քի պաշտօնական անուան. մեղի կր մը նայ այժմ ցոյց տալ թէ ոչ միայն անունով, այլ եւ իրօք եւ իսկութեամբ ան ուղղափառ է, որ է բաեւ թէ Հայատնանեայց Եկեղեցին Քրիստոսի ուղղակաւան եւ ճշմարիտ Եկեղեցին ։

Քրիստոսի Հաստատուած Եկեղեցւոյ վըրայ խօսած ատեն, մի առ մի ցոյց տուինք այն յատկութիւնները զորք պարափ ունենալ ույն Եկեղեցին, եւ ինչպէս էութենէն դէպի յատկութիւնները անշեղ էր ապացուցութիւնը, հիմա եւս զերուծական ունիվ կ'ուղենք ցոյց տալ թէ ապացուցութիւնը անշեղ է նոյնպէս յատկութիւններէն զէպի էութիւնը: Փոխադարձ առնշութիւն կայ էութեան եւ յատկութեանց միջեւ, ինչպէս կայ սպանաթին եւ գործին միջեւ: Եւ ապացուցութեան զօրութիւնը կատարեալ է երրորդոր յատկութիւնները միանդամայն ըլլամարտուիններին եւ ու թէ անոնցմէ մին կամ ժիրա որ ժիան: Այսպիսի եւ Հայատնանեայց Խոկեղեցին եթէ ուղղափառ է իսկապէս եւ ոչ թէ անուանապէս, պէտք է բոյոր յատկութիւնները միանդամայն ունենայ:

Մենք յատկութիւնները բաժնեցինք երեք կարգերու, բայս որոս յատկութիւնները կը վերաբերին Եկեղեցւոյ կամ Հաստատութեան, կամ բոլորին եւ կամ նշանակութեան: Այս պատճառաւ վերցնները կոչեցինք նշանականք՝ վասնդի աւելի արտաքին,

աւելի՝ զգալի նշանակութիւն կը ծառայն ցոյց տալ բան մը, թէ ոչ թէ անոր Համար որ առաջինները եւ միջինները՝ ընտէ Ժամանակացին իրրեւ նշան:

Պետի Հայաստաննեայց Եկեղեցին օրինական եւ բաղադրական եւ տեւողական է հօրութեամբ՝ իր՝ Հաստատութեան, եւ դերբնական՝ թէ ուղևերիակնն եւ տիսանելի՝ փորութեամբ՝ թի բնութեան: Բայց տեւորդ կը նկատինք ժամամատու իրալ այս յատկութիւններուն ապացուցութեամբ, որուն հետեւ այն փաստերը զորս յառաջ պիտի բերթեք ցոյց տարած համար անոր միութեան, սրբութեան եւ ընդհանրականութեան ու առաքելականութեան նշանական յատկութիւնները, պիտի ծառայեն նաև ցոյց տարդու անոր յատկութիւնները ըստ համատառութեան եւ ըստ բնութեան:

Այսպիսի պարզելու համար մեր խօսքին նպաստակ ու ընթացք:

137. — ՀԱՅՈՑ ՈՒՎԱԼԱՎԱՐԻ ՈՒԹԻՒՆը ։ Բայց պէտք է նորի հաստատել եւ հանցնել այն սկզբունքները, որոնցով Համար է ապացուցել ուղղագուանութեան խնդիրը, եւ զորս պէտք է ի կիր առնենք մենք ալ մեր ապացուցութեան միջոցին:

Քրիստոսի Հաստատուած Եկեղեցին ըստովին կը կրնար առաջին վայրկեանին ունենալ իր բովանդական անունը ու զարգացումը, ուստի ան ունեցաւ հիմնադրական ժամանակ. այսպէս պիտի իինին Քրիստոսի

օրերը եւ իր անմիջական առաքելոց օրերը : Հիմնադրական ժամանակին ետքեւէն կու գայ հաղածանաց ժամանակը, եւ եթէ զար մը հաշուուիք Հիմնադրական ժամանակը, հարկ է հաղածանաց ժամանակը եւս հաջուել երկու զարեր, որոնց մէջ քաղաքական իշխանութիւնը միշտ եւ ամէն տեղ հակառակ եղաւ Եկեղեցին : Այս երկրորդ ժամանակին կը տաղորդէ ապատութեան ժամանակը, երբ քաղաքական իշխանութիւնը պաշտպան եւ Զարագով եղաւ Եկեղեցուոյ, եւ այդ աղատութեան չնորհիւ Եկեղեցին կատարելազործեց իր էական մասերուն բարգաւաճումը :

Մէնք չենք կրնազ զննդունի այդ ամէնը որ Ալ պահանջուիք իրեն բնութեանէն եւ կը տեսաւուի իուկ փական երեւութեանց մէջ . սակայն չենք կրնար ատէկ անդին անցնի եւ ու իուկ ընդունիր թէ հնար որ Եկեղեցին ունենայ հաւատագիր անկայուն եւ անկատար վիճակ մը եւ ժամանակի անսպառ ընթացքին մէջ շարունակէ աւելցնել հաւատագիր ներ, նորանոր դաւանութիւններ կազմէ, եղածներուն վրայ կարծեցնա յայտնութիւններ բաւեցնէ : Այս ենթագրութիւնը ընդգէմ կը կանգնիք այն ճշմարտութիւններուն, զորս բազմութեցինք Եկեղեցոյ վերաբերմամբ : Այդ է ատաշինը այն սկզբունքներուն զորս յեցցիք:

138.- ՑԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԲՈՒՆ ԳՈՐԾԸ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ - Եկեղեցուոյ աւանդուած աստուածային բայանութիւնն ու վարդապետաթիւնը իր մէջ կը պարզանակէ տեսական եւ քարոյական ճշմարտութիւններուն ու պատասարներ՝ որոնք են գաւանութեաններ եւ պատասարներ՝ որոնք իրենց հետ կը բերեն ճշմարտութիւններ պատաստոնք եւ քարաբերեանց վերաբերաւ եւ զորս տեսական եւ քարական կոչեցինք:

Բոլոր ճշմարտութիւնները առնչութիւն ունին իրարու հետ : թէ՛ բնական ըլլան եւ թէ՛ զերբնական խոկ այդ առնչութիւններին են նիւթ պիտական զննութեանց : Ուրեմն բոլոր ճշմարտութիւններուն մէջ կը բնանք իրեղը նկատի ունենալ . ճշմարտութեան գոյութիւնը, ճշմարտութեան համաձայնութիւնը ուղիղ բանին հետ, եւ ճշմարտութեանց համաձայնութիւնը իրարութիւնը : Այս երեսուներուն կը խոսի :

Եթի կերբնական ճշմարտութեանց մասին կը խօսինք, անոնց գոյութիւնը կը նկատենք յայտնութեան իրականութիւնը, ուղիղ բանին հետ անոնց համաձայնութիւնը՝ յայտնութեան անհակառակելիութիւնը, եւ իրարութեան հետ համաձայնութիւնը՝ յայտնուած իրերու կանակի եւ կերպի բացատրութիւնը :

Այս երեքն առաջինն է յայտնութեան բուն գործը, երկրորդն է գիտութեան անհրաժեշտ գործը, խոկ երրորդը՝ գիտնական ներուն ասպարեցը ; Եկեղեցինը կը պատկան իր յայտնութեան գործը եւ ոչ ուրիշ գործ : Ուստի եւ անտեղի է բանալաւաէ Եկեղեցին որ գիտութեան գործ կատարէ : Ալ աւելի անտեղի է շփոթել Եկեղեցուոյ գործը գիտնականներու գործին հետ, եւ ճշմարտութեանց համաձայնութիւններին ու բացատրութիւնները հաւատագիր վերածել եւ անոնց վրայ իշխանական վճիռներ արձակել : Ուղղագաւանութեան սկզբունքներէն երկրորդն է ասիկա :

139.- ԵԿԵՂԵՑԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՆԱԱՐԱԴԻԲԸ - Այս սկզբունքներուն երրորդն է սա թէ՝ որովհետեւ Եկեղեցին մարդուն տրուեցաւ եւ մարդոց մէջ պիտի պահուիք, ուստի այն բոլոր մասնաւոր պարագաները, որոնց մով ընդանուր կարգադրութիւնները կը պատշաճին իւրաքանչիւր մասին, այսինքն իւրաքանչիւր ազգի եւ ժողովուրդի, ոչ միայն շեն խանգարել Եկեղեցին, այլ մասնաւոնդ կը պահպանեն զայն՝ զիրացնելով անոր ընդհարումը արտօսին կամ քարական կարգի իրաց հետ : Այսպիսի քարահամութեանը են ոչ միայն անոնք որ պաշտամունքի եւ ծէսի կը պատկանին, այլ նաեւ անոնք որ յարաբերութեանց մասունքարմութեանց կը պատկանին : Ուստի եւ հնատարակ մասնաւոր Եկեղեցիներուն զըրո՞թիւնը ոչ թէ՛ ծիսական կործերուն մէջ կ'ամփոփուիք, այլ կը տարածուի նաեւ վարչական գուցինք :

Այդ սկզբունքները անմիջական հետեւութիւններ են այն գաղափարներուն զորս յայտնեցինք՝ երբ Եկեղեցուոյ վրայ խօսեցանք : Ուստի եւ հնար չէ առաջանական գործերուն մէջ :

կղուռնիւրուն վրայ հիմուռելու դատում ընկը որեւէ եկեղեցոյ ուղղաղաւանութեան վրայ: Ու անք որ զայդ պիտի ապացուցանենք Հայաստանեայց Եկեղեցոյ ժառանին, սկսինք քննել նշանական յատկութիւններուն՝ համաձայն այն բացարութիւններուն՝ զորս իր տեղը աւանդեցինք, և համաձայն այն սկզբունքներուն՝ զորս աւահիշութեցինք:

140.— ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՑԱՏԿԱՆԻԹԻՒՆԸ. — Միութիւնը, ինչպէս իր տեղը ըստի, ոչոք է հաստարապէս ճշմարտուի դատախան, բարոյական, ծխական և վարչական տեսակի անհերորդ:

Դաւանական աւստական միութիւնը այն է որ հաւատըք նոյն ըլլայ Քրիստոսի յայտնածին և առ և միայն զոր նու յայտնեց: Արդ, Հայութանեայց Եկեղեցին կը պահպանէ նոյն այն հաւատըք զոր ունին Ս. Գիրքը և ամենէն իր աւանդութիւնը Եկեղեցոյ առաջին հինգ դարերուն, և կը պահպանէ այն հաւատըք միայն, որովհետեւ բացէ ի բաց կը մերդէ հաւատքի վրայ յետին ժամանակներու մէջ կատարուած յաւելումները՝ որոնք յայտնեալ վարդապետութիւններ չեն, այլ բացայացութիւններ եւ համաձայնութիւններ միայն, և կամ եւ ընակի կամ ոչ ընտիր հաւատալիքներ ողջամիտ կամ մոլորածիտ անձերու յայտնեալ ճշմարտութեանց մեկնութեան, հասկացողութեան եւ համաձայնութեան վրայ: Հայանանեայց Եկեղեցին կը խօսի երկու ծայրայեզրութիւններէն. թէ՛ հաւատալիքները նուազեցնելին եւ թէ՛ զանոնք աւելցընէն, որովհետեւ երկուք ալ կը խախտեն քրիստոնէական հաւատքի ճշմարիս միութիւնը, և այսպէս հաստատուած կը մնայ ուղիղ հաւատքի անսասան վէժին վրայ: Ամբողջ ծեսական Աստուածարանութեան ընթացքին ցոյց պիտի անք մեր դասանութեան ուղղութիւնը եւ այժմէն հնար չէ առար վերաբերեալ բոլոր կէտերը բացատրել:

141.— ՄԻՈՒԹԻՒՆԸ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑԵՍԱԿԵՑԸ. — Բարոյական միութիւնը հաստատուած է առաջինութեան անշեղ սկզ-

րունքներուն և Քրիստոսի հետ հոգեւոր հոգորդակցութեան մէջ: Այդ միութիւնը կը գտնուի Հայաստանեայց Եկեղեցույց եւ իր զրութեան մէջ: Հաւատալիքներ շաւելցնելու վարդապետութիւնը կը պահպանէ Հոգեւոր Հաղորդակցութեան ընդարձակագոյն ձեւը, եւ չի բնադատեր Եկեղեցույց Հիմնադրին աստատառութիւնը, անոր մէջ առանձնելով կամայական պայմաններ: Առյօն վարդապետութիւնը չի յանդդնիր Քրիստոսի Եկեղեցին մէջ մոցնել այնպիսի պատուիքների, որոնք յայտնապէս մարդկային են եւ իրք աստամածային կը քարոզուին, ինչպէս կընէ Հառութի Եկեղեցին՝ որ պաշատունքի, բարեկապաշտկունքին գրէնքներու եւ բազապահան դործերու մէջ իր հրամանները կը քարոզի սատուածային օրէնքներ, եւ մինչն իսկ կը յանդդնի կարծել թէ կարող չի քրամանովը բացարձակապէս իշխել Հոգեւոր վրկութեան վրայ: Բարոյական Աստամածարանութեան մէջ պիտի խօսինք այս մասին:

142.— ՄԻՈՒԹԻՒՆԸ. — ՄԻՍԱԿԱՆ ՑԵՍԱԿԵՑԸ. — Միսական տեսակէտէ միութիւնը իր հիմք ունի էական եւ էիմասկան էտերուն մէջ, զորս Եկեղեցին առա առաջեկան ժամանակէն: Եւ թէպէտ անխախտ բըռներու հիմասկան էտերը կարելի է պատահական պարագաները պատշաճեցնել տեղերու եւ ժամանակի պահանջումներուն, բայց Հայաստանեայց Եկեղեցին բոլոր Եկեղեցիներուն մէջ ամենէն հաւատարիմ էնեւողն է հնագոյնին եւ մերժողը նորագոյններու: այդ մասին ոչ իսկ հնար է բաղդատութիւններ ընել անոր եւ ուրիշ Եկեղեցիներու միջեւ: Այնպէս որ ծէսէրը եւ պաշտամունքները եւ բարոյական օրէնքները զորս Հայաստանեայց Եկեղեցին ունի, իրաւամք համարուած են տիպար նախնական կարգներու:

143.— ՄԻՈՒԹԻՒՆԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՑԵՍԱԿԵՑԸ. — Վարչական տեսակէտով միութիւնը պէտք է ունենայ կապակցութիւն միակ գըլութին՝ Քրիստոսի հետ ու ատիկա լուսաւոր կերպավ կ'արոտայալոէ Հայաստանեայց Եկեղեցին բոլոր զարենու մէջնէն եւ անընդհատ առա առուապանքներու: Եւ հալածանքներու

մէջ. այնպէս որ կրնանք Հայաստանիայց Եկեղեցին համար ըսել թէ ոչ մէկ ատեն եւ ոչ մէկ տեղ զայց պէտքը գործածելով արա առաջն դրութիւնները ի նպաստ իր գոյուս թեան պահպանութիւն՝ բացի իր գոլուխին Քրիստոսի զօրութիւնէն, որուն միայն հաւատաց եւ որ պահպանեց իր կենացը:

Վարչական տեսակէտ միութեան մէջ, Հայաստանիայց Եկեղեցին ուրիշ Եկեղեցիներու բաղդատամաժր այնպիսի դրութիւնն մը կը հետեւի, որ համաձայն է Քրիստոսադիր կարգաց միայն, եւ կը պատկերացնէ իր վըրայ առաջերական ձեւը, որով Քրիստոսի մարմնոյն միութիւնը չի դառնար մարմնոյ միութիւն ուրիշ մը հետ որ չէ Քրիստոս, և որով Քրիստոսի մարմնոյն միութիւնը կ'ընադուին իր հարաբեր ընդարձակութիւնը եւ չի փափաքիր լինի տեղական կամ ազգային ժառանգութիւն մը:

Վարչական միութեան մէջ կը պարունակուի նաեւ ժառանգութեան Եկեղեցիի ժառանգարաբութեան եւ բարեկարգական իշխանութեան միութեան պայմանը: Հայաստանիայց Եկեղեցին իր միութեան կեղութը ունի իր միայն Հայոց պատաժին մէջ, որ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տարբեր կաթողիկոսներու գոյութիւնը ուրիշ բան չէ, եթէ ո՛չ Հայոց երկրորդական աթոնենքու՛ Հայրականութեանին Հովհանոսյն ատակ, որպիսին եղան երբեմն Վրաստան եւ Աղուանից աշխարհին մէջ, եւ յետոյ Սիր եւ Աղմամար. Բոլոր աթոնենքուն ծագումն ու կազմութիւնը կ'ենթարկուի ժառանգութեան գիրուածներու, ինչպէս ցոյց տուինք. մեզի համար բաւական է որ ներքին առնչութիւնը պահպանուի, ինչպէս պահպանուած է եւ կը պահպանուի ցարք պաշտօնապէս եւ օրինապէս. իսկ ժառանգութեան պատահարները, ինչ որ ոչ ըլլան, չեն դադրիր ժառանգութեան պատահարները կ'առ այսպէս եւ չեն այլայլիր դրութիւնը:

144. - Թիհիր ԿԱՐՄԻՒՐՆԵՐ ՄԻՈՒԹԵԱՆ  
ՄԱՍԻՆ. - Անոնք որ տարրեր կը խորհին միութեան յատկութեան վրայ, կը կարծին զայն հաստատել հասնողներու թիւին եւ կամ ժառանգութեան առնենք անդուկ յօդակապութեան վրայ, որ ի վերջոյ կը խախտէ իրենց բավանդակ դրութիւնը:

Օրթոսուքս, Կաթոլիկ եւ Բողոքական Եկեղեցիները կրնան ունենալ աւելի հետեւագներ, թայց երբեք չեն կրնար լինիլ բովանդակ քրիստոնէութիւն իրենց թիւով, եւ թիւին փաստը փոփխակի կ'եղծեն իրենց մէջ: Նմանապէս, Լատինական Եկեղեցիները կրնան յատակ թիւել Կաթոլիկ Եկեղեցիին Մասերուն առաւելագոյն կեղունականութեանը, մինչ Ցունական Եկեղեցիները ունին արտահերթունականութեան՝ Օրթոսուքս Եկեղեցիին մասերուն մէջ. եւ երբ Հակոսակ սկզբունքներէ կ'ուղեն Հանիլ ուղղագաւառնութեան նոյն կտտին, փոփխակի կ'եղծեն երարու զրութիւնները:

Արագէս, ծայրայել զրութիւնները կ'եղծեն յիշարչ եւ իրաւունք կու տան միջակառ մը զրութեան Հայաստանիայց Եկեղեցիին, եւ կածեն ակածայ կը Հաստատեն Հայաստանիայց Եկեղեցիին իրական ուղղագաւառութեանը պարունակում:

Մեր Ուղղափառ Եկեղեցին զաւանական ինդրոց նուազութեամբ, Դախնականին մէրճառութեամբ, Հնաւանդիին պահպանութեամբ, Հոգեւորական զրութեան անիստանութեամբ, բաղաքական յաւելուածներու առարձերքում եւ առնեցնական ահճանաներու հաւատարմութեամբ նոյն եւ նման է Քրիստոս Հիմնուած Եկեղեցիին: Կաթոլիկ Եկեղեցին շատ բան քերար մացուց Եկեղեցիներ մէջ՝ բաղաքական մեւերէն առնելով. Օրթոսուքս Եկեղեցին նոյնպէս շատ բան մուծեն Եկեղեցիին ներպ՝ կայսերական կամ քերու համաձայն ու ատավ իսկ երկուքն ալ օտարացուցին իրենց մէջ բան քրիստոսական կղածներէն շատ բան:

Զարագիտառթեանց ահճաներուն ընդուրակութիւնը եւ հսկելողներու թիւը պատահական բան մըն է՝ որ կախում ունի պիտական սահճաներէն եւ իրավանչչիւր Հայրապետութեակ Խողովորդներու բաղմութիւնն, որ սակայն Հական բան մը չէ քրիստոսեան հաստատութեան մը խիսկան նկարագրին համար. պէտք է ուրեմն զանազանէ Հականներու գոյութիւնն պատահարներուն ներքին անձուկ յօդակապութեան վրայ, որ ի վերջոյ կը խախտէ իրենց բավանդակ:

**ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ (Նար. 5)**

